

նուանին , և Ովկիանիայի հարաւային արեւմտեան կողմը կը ձեւացնեն : Կան դարձեալ անանկ բազմաթիւ ու մանր կղզիներ , որ վայրենի բնիկները հսկայէ մը ցրցքնած աւազի նմանցուցած են :

Արդ բուն այս Մելանէզիան է՝ որ իր արևելեան մասին մէջ , բաց ՚ի Նոր Բրիտանիոյ , Սողոմոնի և Լաբէրուզի արշիպելագոսներէն , Նոր Երրիտեաններէն և Նոր Քալետոնիայէն , նաև Ֆիժի բաւած կղզիներն ալ կը բովանդակէ :

Ասոնցմէ արշիպելագոս մը կը ձևանայ , որ հարաւային լայնութեան 15° և 19° մէջ տեղուանք կ'իյնայ , և զլիաւոր կղզիներն են , Լէվու , Վանուա-Լէվու , Քան Տոպու , Գապէ Ուին և Լանէմուա կղզիները , բաց ՚ի ուրիշ բազմաթիւ կղզիներէ՝ որ երեք հարիւր վաթսուներեք պակաս չեն : Գազման Հոլանտացի հռչակաւոր նաւորդն եղաւ՝ որ 1643^{են} գտաւ այս կղզիները և Գուշիէլնու Իշխանիկղզիք անուանեց : Քուք ալ 1773^{են} և 1777^{են} այցելութիւն մ'ըրաւ նոյն կղզիներուն :

Ուստի այս կղզիները Հասարակածէն անդին կ'իյնան , որոնցմէ ամենէն հիւսիսայինը հասարակածի գծէն զրեթէ հարիւր երեսուն փարսախ հեռու կ'իյնայ : 1861^{են} Անգղիացւոց ձեռքը անցան : Սակայն կան կողմեր որ դեռևս սևամորթ վայրենեաց ձեռքն են , որոնք իրենց յատուկ ցեղապետներն ալ ունին : Այն բնկաց ցեղապետներուն զլիաւորներէն մէկն է Թաքէմպու , զոր սպիտակամորթք թագաւոր կը կոչեն , սակայն իր ժողովրդեան վայրենի բարբարոսութեանը պատճառաւ որ 100,000^ը չափ կան , իր իշխանութիւնն ալ շատ չափաւոր է :

Այն կղզիներուն մէջ բնութեան բուսական գեղեցկութիւնը կարելի չէ ստորագրել . հացի ծառը , քաքառն , Գալղիի շագանակենին , և արմաւենիի շատ տեսակներ ինքնիրեննուն կ'աճին , առանց մասնաւոր մարդկային խնամքի : Բամբակենիի առատ մշակութիւն կ'ըլլուի : Ծովը տեսակ տեսակ ձկներով լի

է , և զլիաւորապէս , ծովեղերաց մօտ ոտքէի առատ ձկնորսութիւն կ'ըլլուի , որ Չինաստանի փաճառականութեանը մէջ մէկ հատիկ բնութաւած առարկայն է : Այս ձկնորսութեանս պատճառաւ էր որ երկայն ատեն Անգղիացիք և Հիւսիսային Ամերիկացիք մէկմէկու հետ լինամանալով , զբնիկները փոփոխակի մէկմէկու դէմ կը դրգռէին , և անով կը վարժեցնէին զանոնք ամենայն բռնութեան միջոցներով սպիտակամորթից վրայ յարձըկելու : Անանկ որ այսօրուան օրս շատ անգամ Եւրոպացիք բնիկ ժողովուրդներէն մեծամեծ փնտներ կը կրեն , և զուր տեղ Թաքէմպու թագաւորին կը բողոքեն՝ որ զանոնք պատժէ . ան չլսելու կը զարնէ : Նաև անանկ կ'երևայ որ բնիկ կղզեցիները մէջերնին դաշինք դրած են սպիտակամորթները երկրէն զուրս մերժելու : Սէպ բամբակենի մշակողաց երկիրներ կը յարձըկին , ու մշակները սպաննելով , երկիրները աւերելով և ամեն բան կողոպտելով կ'առնեն կը փախչին : Այս վայրենեացս մէջ մարդակերութիւնն ալ սովորական է :

ՊՐԱՀՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԸ
(Տես Հաս. ԻԸ. երես 342)

Պրահմանը շարունակուելով վրայ հեծած , այն ազնիւ կենդանւոյն վրայ զոր բնութիւնը կարծես թէ իրեն հայրենեաց ամայի գաւառներուն համար ըստեղծած էր , և զոր Արաբացիք անպատի նաւ կը կոչեն , շուտ մը Եգիպտոս հասաւ . հոնկէ ուղեց Տաճկաստան անցնիլ , այն յիշատակաց երկիրը , ուր մարդըս անցեալ քաղաքականութեան աւերմունքները կը տեսնէ և նորածնին վրայ ալ կը զարմանայ : Իր երկրին և Եգիպտոսի մեծակառոյց շէնքերուն մէջ զարմանալի նմանողութիւն մը գտաւ , և անով հաստատեց որ այս երկու անյիշատակ կապանքներով միացած աշխարհներն՝ կրնան իբր մարդկութեան բեղնաւոր մարք համարուիլ :

Աւերակաց մէջէն անցնելով երբ աչքը այն գոռողաբար զլուխնին բարձրացուցած կոթողներուն վրայ կը տանէր ու կը դիտէր այն հոյակապ սիւները, այն կործանեալ տաճարաց մնացորդները, զինքը արտմեցրնողը ոչ այնչափ ապականեալ շինուածոց գեղեցկութիւնն էր՝ որչափ պարիսպներուն վրայ փորագրուած հին իմաստութեան անհասկանալի առածները . մարդուս մէկ վսեմ խօսքը՝ որ իր ընկերոջը ասպարիզին առաջնորդ կ'ըլլայ, շատ աւելի յարգելի կ'երևար իրեն՝ քան թէ շէնքի մը յիշատակը : Գահիրէի մօտէն անցնելու ատեն Արաբացի մը գոչեց .

Ո՛ւր է այն երկու բուրգերը շինողը . Բնչ եղաւ իր ազգը ու ժողովուրդը . Բնչպէս եղաւ իր վերջը . ո՛ւր եղաւ իր անկումը :

Կրանիդի վրայ փորագրուած խորհրդական նշանագիրքը չկրցան պատասխանել անոր : Բայց հին Եգիպտացուց մէ իջած ծեր Ղպտի մը ըսաւ իրեն .

Մեռելոց կեանքը կենդանեաց յիշատակին մէջ կը մնայ :

Գեղեցիկ մնացորդներ կան հոս, բայց ժողովրդեան քրտինքով ոռոգեալ կը տեսնամ, հսկայածե սիւներ կը դիտեմ, բայց անոնց խարխալը արեամբ թաթաւեալ է : Այս բուրգերէն մէկ հատը միայն կանգնելու համար, սոթակէզ և սովալուկ բիւրաւոր մարդկանց ջանքը պէտք եղաւ, և մենք հիմայ հաղիւ գիտեմք թէ գերեզման մ'է անիկայ . եթէ բարերար դից նուիրեալ տաճար մը եղած ըլլար, թերևս մարդիկ չմոռնային զանիկայ :

Պրահմանը Եգիպտոսէն՝ ուր ամենայն մարդ Գաղղիացուց անունէն կը գողար, որք յետ զինուք նուաճելու բնակիչները՝ գիտութեամբք ալ կը նուաճեն, Ասորեստան անցաւ և հոնկէց իր ընթացքը դէպ ի Պաղեստին ուղղեց . քանի մը շարթէն Նարա-մունին խեղճ գաւառ մը հասաւ, բայց իրեն առջին շատ մեծ երևցաւ այն գաւառը՝ երբ տեղեկացաւ որ աշխարհիս նոր կերպարանք մը

տուող բարոյականն անկէ ելած տարածուած է :

Սերէ ընկերդ անձիդ պէս :

Կարծես թէ ձայն մըն ալ կը լսէր որ կ'ըսէր իրեն . « Այս խօսքս եթէ ըստ ամենայն զօրութեանը ըմբռնենք, այս վսեմ խօսքը՝ գերութիւնը անհետ կ'ընէ : Ասիկայ առ մարդկուշիւն ըստ ըստ անհաւան խօսքն է » : Հետեալ առածներն ալ Հրէաստանէն ժողովեց, որոնք Սողոմոնի իմաստութեանէն, հին մարգարէիցմէ և Գրիստոսէ հասած էին, որոնք մարդուս սորվեցուցին :

Երբէք բարեկամիդ մի ըսեր, « Գնա և վաղը ել կուր որ օգնեմ քեզի » . մինչդեռ նոյն ժամանակը կարող ես օգնելու :

Ով որ ազքաախն կը գթայ, փոխատու կ'ըլլայ Աստուծոյ՝ որ օր մը կը հատուցանէ իրեն :

Բարերարութիւնը և արգարութիւնը աւելի հաճոյ են Աստուծոյ քան թէ զոհերը :

Այն տեղերը՝ որոնք մարդկութեան ճշմարտագոյն բարոյական մը շնորհած էին՝ պտըտելէն վերջը, որոշեց Եաֆային պղտինաւահանգստէն նաւ մտնել և երթալ կոստանդնուպօլիս, որ Երոսպոլի և Ասիոյ մէջտեղ շինուած՝ սահմանակից է երկու աշխարհաց և կրկին կրօնից :

Հասաւ հոն և մէկէն հիացաւ անոր դիրքին, տեղին գեղեցկութեանը և վաճառականութեան ընծայած անբաւ միջոցներուն վրայ : Բայց Տաճիկները մարմարին շէնքերուն տեղ՝ փայտաշէն տուներ կանգնած էին և հին իմաստութիւն մը վսեմ առածներու և ողբալի սնու պաշտութեանց հետ խառնուած կ'երևար : Տաճկաց՝ ճակատագրի չափազանց հաւատք ընծայելը, որ բնական խելաց պահանջած զգուշութիւններէն ետ կը կեցընէ զմարդ, հաւասար ժանտախտի սաստկութեանը անբաւ մարդ կը ջարդէր իրենցմէ . կրօնական կարծիքնին շատ անգամ իրենց մտաց և հանճարոյն յառաջադիմութեանը արգելք կ'ըլլային, և երբ կարգացընել տուին իրեն՝ զուրանին քանի մը պատուէրները, ալ այս ժողովրդեան արուեստից և

հոյակապ շէնքերու դէմ ունեցած արհամարհանացը վրայ չզարմացաւ :

Սակայն Տաճիկը՝ հանդերձ այսպիսի առածներէ պատճառեալ նախապաշարմունքներով՝ Նարա — Մունիին քաջ և զգաստ երևցան, հաստատուն իրենց խոստմանց մէջ և երդմունքին պահող բայց զիրենք այնպէս համարեցաւ ինչպէս որ են իրաւընէ . խրոխտք ՚ի յաղթութեան, անողորբելի վրէժխնդրութեան մէջ, ամբարտաւան զոյզն յաջողութեամբ : Եթէ ինքն մոռնար այս բանս, ամայացեալն Յունաստան կրնար միտքը ձգել : Պրահմանին այս քաղաքը հասնելուն ժամանակները հին տէրութիւնը եւրոպական քաղաքակաւնութեան ձև մը կ'առնուր . Մահմուտ այն ազատ և յանդուգն զինուորութիւնը ջնջելու հետ էր, որ ձեռքը զէնք՝ սուլդաններ ընտրելու իրաւունքը գրաւելով կը յապաղէր ժողովրդեան յառաջադիմութիւնը . ուստի ենիչէրիններուն հետ մէկտեղ Տաճիկաց հին ընկերութեան կերպն կը վերնար, նոր կերպարանք առնելու համար :

Սակայն այն յուզեալ խռովութեանց և ներքին յեղափոխութեանց մէջ, Նարա — Մունիին տեսաւ որ առածներու պարզ իմաստութիւնը՝ որ ամեն մըրիկներու դէմ կը դնէ և դարուց ՚ի դարս կը յաջորդէ, մարած չէր ինչպէս որ կը կարծէր . և ահաւասիկ այն ուսմկական առածները՝ զոր գիտուն էֆէնտի մը բերնէն լսեց .

- Ձէ թէ երկայն ապրելով այլ շատ տեսնալով բան կը սովորուի :
- Մարգս մարգու հայելին է :
- Մոլը կ'ըսէ . Ուժ չունիմ :
- Եթէ հարստութիւն չունինք՝ գէթ պատիւ ունենանք :
- Շատ մարդիկ տգէտ են՝ իրենց ըմբամանը պակասութենէն :
- Ինչ որ կու տաս , հետզ կը տանիս :
- Ձեռք տուր թշուառներուն , Աստուած ալ չըթողուր զքեզ :
- Ով որ ազքատին կու տայ՝ Աստուծոյ կու տայ :
- Ով որ շատ բանի ձեռք կը դարնէ՝ քիչ բան կը լինցընէ :
- Դատարկութիւնը հայր է հոգոց :
- Ժամանակաւ և համբերութեամբ թթեւեղ տէրները սնդուս կ'ըլլան :
- Բարեք ըրէ , Աստուած կը հատուցանէ քեզի :

Սանդուզին զուխը աստիճանէ աստիճան կ'ելլան :

Ես կրնամ սխալիլ՝ բայց դու պէտք է ներես :
Չուխան եզերքին համեմատ առ իսկ ազջիկը մօրը համեմատ :

Չկոյ արարած մը առանց պակասութեան , այսպէս ալ և ոչ առանց զղջման մեղք :

Գանախի հարուածներէն կարելի է բժշկուիլ , բայց լեզուի հարուածներէն ոչ :

Հետեւեալ առածներն ալ աւելցուց, զոր ծեր տաճիկ վաճառական մը թարգմանեց անոր և ըսաւ՝ որ իր կենաց երկայն ասպարէզին մէջ սորվեցուցին իրեն , արհեստին մէջ համբաւ ստանալ , իր յաջողութեան ժամանակ խորշիլ մեծ չարիքներէ , ճանչնալ զմարդ և յիշել անոր ճակատագիրը :

Յաճախ խարուելէն է որ մարգս փորձ կ'ըլլայ :
Հոս նաւեր ընկմեցան , դու գիւրբարեկ նաւակովք ինչ ընելու կու գաս :
Գիտութիւնը տարիներու թուոյն մէջ չէ , այլ գլխուն մէջ :

Քանի մը ամիս կոստանդնուպօլիս ընակելէն վերջը՝ երիտասարդ Պրահմանը՝ որ ամեն տեղ լսած էր Յունաստանի աւերակաց նախկին փառաւորութիւնը, մանաւանդ անլուր թշուառութիւնները, ուզեց տեսնալ զանոնք . և իմացաւ որ բարբարոսները Սոկրատայ գեղեցիկ հայրենիքէն՝ այն գերազանց մարգուն՝ որ ճշմարտութեան մը համար մեռած էր , չէին կրցած շէնքերուն հետ իմաստութեան յիշատակն ալ անհետացընել : Աշխարհիս մէջ ընդհանուր եղած մտածութե վրայ մարդ իշխելու կարողութիւն չունի . վասն զի քան զինքը զօրագոյն է այն : Երիտասարդ յոյն քահանայ մը՝ հին իմաստութիւնը՝ քրիստոնէութեան իմաստութեանը հետ խառնելով , ըսաւ իրեն Աթէնքին աւերակացը վրայ . « Ով հիւր , դու որ ճշմարտութիւնը փնտռելու համար երկիրս եկած ես , ըսեմ՝ քեզի՝ այն երախտագէտ որդւոյն նման , որ իրեն կեանք տուողին ըսաւ . Նորածին Յունաստանը Ասիոյ դուստրն էր , հիմայ լքեալ արգասաւոր մայր մըն է՝ որ ուսուցիչ եղաւ ամենայն ազգաց : Ինչո՞ւ ուրեմն , Աստուած , այս ապերախտ ազգերը գերութեան մէջ մոռցած են իրենց

մայրը . ինչո՞ւ համար չեն յիշեր երբեք թէ ինչ էին և ինչ եղան : Մեր սխալանքը գերութենէ առաջ կու գան , իսկ արիութիւնն իս մեզմէ : Մենք արեամբ վերածնեալ եմք , հիմայ ալ պէտք է որ գիտութեամբ և ազատութեամբ վերածնանիմք » :

Պրահմանը՝ այն աւերակներուն մէջ , Հելլենացւոյն իրեն հարցը հին իմաստութեան վրայ հարցընելով , այս պատասխանը ընդունեցաւ . — « Ամեն ազգ մէկ առաքելութիւն մ'ունի երկրիս վրայ , և չկայ ազգ մը տիեզերացս մէջ՝ որ ասոր չափ արժանապէս կատարած ըլլայ իրենը՝ որուն աւերակները կը տեսնաս . ինքն է առջի ըսողը առ մարդիկ . Ծանիր զքեզ . և այս լակոնական բայց ազդու խրատով կարծես թէ յայտնած է առ մարդկութիւն բարոյականին բովանդակութիւնը : Նոյնպիսի հին առածով մըն ալ , Բնաւ աշխարհ թաւ , հոչակեց տիեզերացս ներդաշնակութիւնը , և այն ամեն բանը յայտնելու կարևորութիւնը՝ որով բաղկացած է երկրիս երկնից հետ ունեցած աստուածեղէն միութիւնը : Ծանիր զքեզ . այս է սկիզբն ամենայն իմաստութեան . Բնաւ աշխարհ թաւ . այս է սկիզբն ամենայն գիտութեան :

« Յունաստանը խօսեցաւ աշխարհիս , և երեք մեծ մեկնիչներով քաղաքակաճացուց զայն . Պղատոն Սոկրատայ մտածութիւնը հրատարակելով մեկնեց մարդուս երկնքէն ընդունած բարոյականը . Արիստոտէլ՝ անդադար բնութիւնը և դաստիարակութիւնը քննելով՝ որ կ'առաջնորդեն մարդուս , անոր առաջնորդող գիտութիւն մըն ալ գտաւ :

« Յունաստանի առածները շատ և շատ են , բայց այս առածները թողլով իրենց ծննդեան երկիրը , ըստ իրենց կրօնական սկզբանցը այլափոխեալ են : Եթէ հաւատալու ըլլանք Յունաստանի հին հեղինակի մը , առածները ատենօք այնքան յարգ ունէին հոն՝ որ զանոնք ճամբաներու եզերքը կանգնուած քարերու վրայ կը փորագրէին , որով կրնային ճանապարհորդը զարմանալ թէ ազգային իմաստութեանը և թէ միանգամայն եր-

կրին գեղեցիկ և բնական տեսարաններուն վրայ : Աքանչելի դաշնակցութիւն բնութեան և բարոյականի , որ երբեք մէկմէկէ պէտք չէին բաժնուիլ :

« Իսկ մենք , նոր վերածնեալ սերունդը այս մեծ մարդկանց , մենք ալ ունինք առածներ , բայց անոնցմէ ոմանք մեր գերութենէն յառաջ եկած են , անոր համար կը ջանանք խղզել այն անարգ ձայները՝ որք մեզի այնպիսի լեզու մը կը խօսին՝ զոր բնաւ չենք ուզեր լսել . կան ալ որ մեզի անկախութեան յոյս տուած են , մենք ալ իրենց անմահութիւն պիտի տանք :

Երիտասարդ Յոյնին այս խօսքերէն վերջը Պրահմանը կը մտնէ ֆալոյերոսի մը բնակարանը , որ շատ մարդասիրութեամբ ուզեց ընդունիլ զանիկայ , և իրեն թղով և ձիթապտղով պարզ ճաշ մը տալէն ետև , քանի մը առած թարգմանեց , որ հնութեան հանճարեղ մնացորդներ էին .

Դատելուդ ատեն նստած եղիք , բաւական է թէ գատմունքդ արգար ըլլայ :

Դու այգիդ ազէկ հոգա , գրացւոյդ այգիին վրայ նախանձ չես կապեր :

Վասիլ , պատուէ հայրդ , և գու ալ , հայր Վասիլ , զգուշութեամբ վարուէ :

« Սակայն , ըսաւ բարի ֆալոյերոսը , ով որ կարծէ թէ զմեզ կը ճանչնայ՝ քիչ մը ժամանակ մեր մէջը բնակելուն համար , շատ կը խարուի : Մենք աշխարհաւեր պատերազմին և ապականիչ դերութեան դէմ՝ ըստ կարի կռուեցանք : Ժողովուրդ մը համարձակ դատելու համար՝ պէտք է երկար ժամանակ անոր մէջ բնակիլ . և յառաջ քան զհամարձակելն դատաւոր ըլլալու՝ պէտք է շատ մը կանխակալ դատմունքներէ ազատ ըլլալ . վասն զի , ինչպէս որ կ'ըսէ հին առածն ,

Նապաստակին աչքերը շատ տարբեր են բուն աչքերէն , և սակայն բամբասանքը մեծ ճամբաներու վրայ կը նստի և անցորդները կը ծաղոկէ :

Բայց ապահովն այս է որ՝ ով որ արգար ապրած է , ալ չվախեր ոչ այս առածէն և ոչ անկէ՝ զոր հիմայ պիտի ըսեմ :

Իւրաքանչիւրին ճակտին վրայ այնպիսի գրերով գրուած է մահուան ժամանակը՝ որք անընթեւնի են մարդուս համար , բայց Աստուծոյ մատամբ գծագրուած են :

Այս խօսքերէս վերջը Քաղցրոսը երթաւ բարով ըսաւ Պրահմանին, որ կոտանդնուպոլսոյ ճամբան բռնեց, միտք ունենալով հոնկէց ալ նաեւ՝ Եւրոպիոյ ամենէն քաղաքականացեալ երկիրները տեսնալու համար: Երբ մեծաւ յաջողութեամբ այս քաղաքս հասաւ, օսմանեան պետութիւնը նաւ մը զինելու հետ էր, որ Միջերկրականին մէջ ապահով պահպանութեանը համար պիտի երթէ եկէրգիտուն էֆէնտի մըն ալ պիտի զրկէր յԱլքների բարբարոսաց հետ եղած խընդիրները կարգի դնելու համար, որք դեռ լմընցած չէին: Նարա-Մունի, որ նոր երկիրներ քաղել շատ կը փափաքէր՝ շատ ալ ուրախացաւ անանկ ժողովուրդ մը երթալու տեսնալու, որ կրած թշուառութենէն մեծ խրատ առեր էր, և անոնց վրայ պիտի մտածէր:

Կը շարունակուի:

ՀԵՏԱՒՐԻՐԱԿԱՆՔ

ԲՍԱՎԵՐԻՈՍ ՄԷՐԳԱՏԱՆԴԷ: — Օրագիրք այս հոչակաւոր շարագրող երաժշտին մահը կը ծանուցանեն: Այս մեծանուն մարդու մահուամբ Խտալիոյ երաժշտական արհեստը մեծ կորուստ մը կ'ընէ: Մէրգատանդէ այն մեծ հանճարներէն մէկն էր, որ մեր դարուն առջի կիսուն չքեղապէս փայլեցան. յորոց էին Ռոսսինի, Պէլլինի և Տոնիժէզզի:

Ինքը Ապուլիոյ Ալգամուռա պզտի քաղաքը ծնած էր 1798ին. և իր առաջին երաժշտական կրթութիւնները՝ Նարոլի Ս. Սերաստիանոս երաժշտական վարժարանը ըրած էր, որուն առաջնորդն էր այն ատեն հոչակաւորն Մինկարէլի:

Կանոնակէկ ինքզինքը թէատրոնական երաժշտութեան տուաւ, և 1819ին Ս. Կարոլոս թէատրոնը Հերքիշլեսի դիւքակարգուքիւն առաջին թատրերգութիւնը հանդիսացուց. որմէն անմիջապէս ետքը և նոյն տարին նաև Բըւ-

նուքիւն և Յարակայուքիւն մակա-նուանեալ կատակարան թատրերգութիւնը շարագրեց, և երկուքն ալ յաջող ելք մ'ունեցան, ամենուն հաճելի անցնելով: Երկրորդ տարւոյն արդիւնք եղան Անակրեոն և Սաւոս, որ առջիններէն աւելի անուն հանեցին և մեծ ընդունելութիւն գտան, մինչև Խտալիոյ բոլոր թէատրոններուն տեսարանները բացուեցան նոր երաժիշտ շարագրողին առջին:

Այս երաժշտիս գլխաւոր գործերն են Էլիզա և Կոլոյիոս կատակարան թատրերգութիւնը, Հեղիկե Ֆէլդրեցի, Վէստալը, Երկու մեհազգի Ասիւսևն, Անրոք, զոր Բարիզու թէատրոնին համար գրեց, և մեծ զարմանք պատճառեց ոճին վսեմութեամբը և ուժովը: Ասկէ զատ դեռ ևս ուրիշ շատ հոչակաւոր թատրերգութիւններ ունի չինած:

Այս վերջին տարիներս Մէրգատանդէն Նարոլի երաժշտութեան վարժարանին տեսուչն էր. և թէպէտ աչաց տեսութիւնը կորուսած էր, և պատկառելի էր նաև հասակաւ, 'ի վերայ այսր ամենայնի ամենեկին չքաղաքեցաւ իր ջերմ երևակայութիւնը նորանոր բաներ գրելու գործածելէ. և այս բանիս պացոյցը Վիրգիլիսևն է, որ երկու տարի առաջ այնչափ նախանձելի ընդունելութիւն գտաւ:

Մուն Սընիիև ակցքը: — Դեռ ևս Բազմավիպիս 1871ին յունուարի թերթերուն ապագրութիւնը չլմընցած, մեծագործ ձեռնարկի մը յաջողութեան լուրը առինք, որ դարուս չքեղ պարծանքներէն մէկը պիտոր մնայ առ ապայս:

Մոն-Սընիին զեանափոր անցքը գլուխ տարուելով բացուեցաւ: Մինչև անցած դեկտեմբերի 22էն հեռագիրը ծանուցեր էր թէ՛ այլ ևս հինգ մեղր միջոց կը մնար ծակելու, և կը յուսացընէր թէ ծննդեան օրով այն միջոցն ալ պիտոր ծակուէր լմըննար: Եւ յիրաւի, յոյսը սուտ չելաւ. վասն զի դեկտեմբերի 25ին